



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

10241

Ulf. Frühstücksmilch

10242

10243

10244

Upm. Zwei Würmer

10245

10246

10247

10248

10249



Aug 1911



10243

ՄԻՍԱՔ ՀԱՄԼԵԱՆ

# ԿԵԱՆՔԻ ԵՐԳԸ

(ՔԵՐԹՈՒԱԾ)



2013

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՀԱՐԳՈՒՄ» Ի

Վ.Ա.ՌՆԱ

—  
1898

3166

881.99-1

ԱՐԱԿԱՆԱՐԴԻ ԵՐԳԱԾ

(ՔԵՐԹՈՒԱԾ)

ՎԱՀԱՆՈՒՅԻՆ

Յիշէ՛ զիս, երբոր քեզմէ տա հեռու  
Օսար երկնի տակ դառըն ցաւերու  
Մեջը տապկըւիմ. եւ եր անտարքեր  
Անըզգայ կերպով դիտեն զիս մարդեր,  
Դուն, իմ սիրած, դուն, երէ սիրս ունիս,  
Յիշէ՛ զիս:

Յիշէ՛ զիս, երբոր քեզ կարօսահար  
Սլրտէս հառաչներ ժայթեն անդադար,  
Աչիս արցունելը, ջուր յորդահոսան,  
Այսերը բըրչեն հեղեղի նըման,  
Դուն, իմ սիրած, դուն, երէ խիղն ունիս,  
Յիշէ՛ զիս:

2592-57

( 2 )

Յիշէ՛ զիս, երբոր բաղդին դըժընդակ  
Խաղալիկ եղած իրեւ նահատակ՝  
Փոխան իղձերու, յոյսերու սաստիկ  
Միայն ինձ մընայ վիշ բազմապատիկ,  
Դուն, իմ սիրած, դուն, երէ միտք ունիս,  
Յիշէ՛ զիս:

Յիշէ՛ զիս, երբոր ատելով կեանիքը  
Անեռուն աչերով դիտեմ երկինքը.  
Հոն, աստղերէն վեր, հանգիստի կարօս  
Հոգիիս հայցեմ նոր կեանիք մ'անալոս,  
Դուն, իմ սիրած, դուն, երէ կամք ունիս,  
Յիշէ՛ զիս:

Ա՛յս, երէ օր մը ապրելէն յոզնած  
Աեւ հոդին տակը հանզըսատարած  
Քընանամ նինջով յափտենական,  
Զերծ իմ ցաւերէս, զերծ ծաղրէն մարդկան,  
Դուն, իմ սիրած, դուն, երէ գութ ունիս,  
Յիշէ՛ զիս:

Երէ չը յիշես, զիսցած ըլլաս որ  
Ցուրս գերեզմանիս խորէն՝ ահաւոր  
Ըստուերս ելած մեզ պիտի հաշէ,  
Խըղնիդ կըրակը մեզ պիտի մաշէ,  
Ուրեմնի վախցիր, երէ սէր ունիս,

Յիշէ՛ զիս,  
Յիշէ՛ զիս:

( 3 )

## ԻՄ ԿԵԱՆՔԸ

Անձն իմ, մի՛ տրտմիր թէ ինչո՞ւ համար  
Աչքիդ վառ հուրը մարեր է շուտով.  
Արցունքըդ սըրբէ, մի՛ լար անդադար,  
Ճակատըդ վեր առ պատած խորշոմով:  
Անձն իմ չարչարուած, դուն ալ մի՛ խորհիր  
Թէ չի ծերացած քու փայլուն մաղեր  
Այդ ի՞նչպէս շուտով դարձեր են մոխիր.  
Տանջանք է կեանքը, ալ խորհիլ մ'ուղեր:

Հաղիւ թէ աչերս իմ բացի լուսին,  
Հաղիւ թէ տեսայ արեւն ու լուսին,  
Վերեւը զըլսիս աստղերն անհամար  
Որ կը շողային, գողցես, ինձ համար.  
Հաղիւ ըղգացի բայրն փըթթինազարդ  
Գիրդ ծաղիկներու. մեխակ, յատմիկ, վարդ  
Քաղեցի գետնէն մատներովս քընքուշ,  
Քընջիկ կապելով տըւի մօրս անուշ.  
Ի լուր թըսչունին քաղցրաձայն երգին՝  
Սըրտով կայտըսուն, հոգւով խնդագին  
Հաղիւ թէ բացի բերանս մանկական,  
Մըրմունջքս առաջին հաղիւ դուրս եկան,  
Շամբուշ, չարամիտ, անխիղճ մարդերու,  
Իմ նախանձայոյզ ազգականներու  
Խոժոռ զէմքերէն, կծու խօսքերէն  
Ես ահաբեկած լըսեցի մէկէն:

Ցաւերուս պատճառը մեծ է եւ շատ հին,  
Տարիքիս չափ մեծ, եւ սըրտիս վըհին  
Մէջը, կարծես թէ, խոր արմատ կապած  
Կը քերէ անոր եղերքը մաշած  
Իրեն փըշալից անթիւ ճիւղերով:  
Ուրքան կ'ուղէի սէր, գութ ու գորով:

Որոնց մեծ գործերն՝ վարպետ, բանիբուն  
կը պատմէ մեղի մեծն Ստրաբոն.

Բայց դու ինձ չեղար ապաստանարան,  
Քայլերս ակամայ քեզմէ հեռացան . . . :

Ողջո՞յն, ո՞վ իրիս, պաշտելի իրիս,  
Որ դարիւ դարիս զալով կը փըրփրիս,  
Եւ մերթ քու ափերդ լեցուն աւազով  
Մեղմիկ շոյելով գոտարիկ մէկ նազով  
Դու կը զըգըշես ալիքով վըճիս:  
Ա՛խ, քանի անգամ այն սաղարթախիս  
Ուռենիներու շուքին տակ նըստած՝  
Թաքուն վիշտերը սըրտիկիս այրած  
Բացի, ցոյց տըւի քեզ, իրիս սիրուն,  
Եւ պաղուկ պաղուկ քու ջինջ ջուրերուն  
Մէջը լըւացի վէրքերը կուրծքիս:  
Դուն եղար վըկայ առաստ արցունքիս  
Զոր կը քամէին, ո՞հ, իմ հէք աչեր  
Հաճոյքին համար մարդկանց աննըւէր . . . :

Մութ է արգանգը եւ կեանքն է ունայն.  
Մըշտապէս խաւար, մութ է գերեզման:  
Երկու մութի մէջ մէկ ունայնութիւն.  
Ահա մեր կեանքը լեղի ինչպէս թիւն,  
Մահէն ալ լեղի: Ապրիւլ: Բայց ինչո՞ւ:  
Զարչարանք, զըրկանք, անարգանք կըծու  
Կըրելո՞ւ համար: Կեանք, ի՞նչ դառըն քըրքիջ  
Հանդէպ վիշտերու, ցաւերու մաշիչ:  
Սաստիկ պըժգացած այս վասթար կեանքէն,  
Զըզուած անիբաւ մարդերու դէմքէն,  
Խոր խոր տըխրութեան մըթին ծիրանով  
Ճակատըս պատած, եւ թաց աչերով  
Երբ կը զիսէի, իրիս գեղեցիկ,  
Վըճիտ շուրերուդ դէմքը ցոլացիկ.  
Եւ հանդարտ հանդարտ քու վէտվէտումներ  
Երբ կը յուզէին իմ հոգւոյս խորեր,

Իեղծ մանուկ կեանքի վայելքին կարօտ,  
Ինչպէս ուռենի մէջ երկրի քարոտ  
Կ'ածի ջըրաղուրկ թումած զալկահար,  
Այնպէս մեծցայ ես արկար ու նիհար:  
Եւ սակայն մեծցայ, թէպէտ մանկութեան  
Վարդադոյն օրերս արցունքով անցան:  
Զարակամ մարգիկ կիրքով ժահրալից  
Իմ պատանեկան տարքիս էակից  
Սուրբ ըղղացումներս, իղձերըս մաքուր  
Խըլել արմատէն ջանային ի զուր:  
Այո՛, չարութեան եղայ անմեղ զո՞ն,  
Ի՞անիծեցի կեանքը՝ վիճակէս դըժգոհ:  
Եւ սակայն մեծցայ. իմ գեռաբողբոջ  
Երազներըս ալ, իղձերըս դողդոջ  
Զարդացան ինձ հետ վիթթումով արագ,  
Գացի եւրոպա, ուր հոգւոյս ճըրադ  
Անմահ գիտութեան մէջ սուրբ տաճարին  
Պըլըլըլաց, շողաց ցոլով լուսածին  
Վանելով ի բաց մըտքիս մութ ամպեր:  
Բարձըր դասերու չեղայ անտարեր:  
Բարւոյն, գեղեցկին, ճըշմարտին ընտիր  
Վէհ պատկերներուն առջեւ ծընրադիր  
Երկըրապագեցի ահով վիհունակ,  
Եւ սըրբազան բուռն մէկ ներշընչման տակ  
Ուխտեցի մընալ միշտ հաւատարիմ  
Հսկըզբունքներու հոգւոյս մըտերիմ:  
Ցանկութիւններով, իղձերով բարի  
Երիտասարդի իմ կուրծքըս առ լի  
Դարձայ հայրենիք: Ով Ամասիա,  
Երկի՞ր պանծալի, որ ամբրոսիա  
Դու կը ջամբէիր բերքերովդ առաստ  
Հին դարերու հին աղջի պայազատ,  
Ահագնատեսիլ մութ քարայրներուդ  
Բընակիչներուն դիւցազնասերունդ,

Աչքի շըլացման, մաքի մոլորման  
Եւ մէկ հետալի մոգիչ թըմբութեան  
Փըրկող բարերար աղջեցութեան տակ  
Յանկարծ ձըգուէի ջուրերուդ յատակ,  
Անվերջ գիշերի մութին մէջ անլոյս  
Խեղբելու համար իմ իոներ, իմ յոյս,  
Մարելու համար միանդամ ընդ միշտ  
Իմ ուրստիս կըրակ, իմ հոդ, ցաւ եւ վիշտ  
Հանդչեցընէի ճակատ հրավառ  
Քու ցուրտ ծոցիդ մէջ, ա՛խ, ի՛նչ լսու կ'ըլլար....

Վարդը փուշ ունի, կ'ըսեն, կեանքն ալ ցաւ.  
Իմ օրերս սակայն, սոսկ ցաւով անցաւ:  
Սեւ անյուսութեան խորը մահաբեր  
Կեանքի եւ մահուան միջեւ տարուրեր  
Դոզպոջուն քայլերս դէպի գերեզման  
Ինքնին կ'երթային, մօտ էի անկման....  
Սակայն, չիմ գիտեր, կորով ո՛րպիսի  
Ազգեց ինձ սէրը համեստ մի կուսի,  
Որուն աչերուն պայծառ լոյս ցանցէն  
Ես բընըւեցայ, եւ՝ կ'ըսեմ բացէն  
Թէ նուռ շրթները, գոզցես, մընջեցին  
Անխօս բարբառով նըւագ սիրագին.  
«Մեռնիլ կ'ուզես զուր բայց ինչո՞ւ, յիմա՞ր»  
Սէր, կեանք են անուշ, ապրէ ինձ համար»:  
Եւ ո՞հ, այն կոյսն էր մարմնով լուսամած,  
Ժպիտ մը, ցոլք մը բոյն էին կաղմած  
Իր շընորհագեղ այտերուն վըրայ,  
Որոնց գէմ սիրտ մը թնդամբ կ'երերայ:  
Ունէր սեւ աչեր, յօնքեր նըրբաղիծ  
Եւ ներա վըսեմ ճակատը անրիծ  
Վարդէ տասերով բանուած էր մեկին  
Ուշ, երջանկորիւն: Եւ իրաւ երկին  
Շողաց տարօրէն լուսով հոգեղմայլ,

Եւ երանութեան գոյնով բոցափայլ  
Նոր նոր յոյսերու ծիածանն սոկի  
Կամար ձեւացաւ վերեւն իմ կեանքին,  
Սէր անապական, սէ՛ր, սէ՛ր կաթոգին,  
Հուր ասսուածառաք, պարզեւ երկնային,  
Քու վէհ, գերազանց աղջեցութեան տակ  
Կը ստանանք սիրտեր, հոգիներ յըստակ:

Անցան ձիդ օրեր սիրով անպարսաւ,  
Եւ մեծահանդէս ժամն եկաւ հասաւ,  
Էի էր տաճարը բաղմութեսմբ մարդկան.  
Պիսի կատարուէր օրհնաբանական  
Խորհուրդ պըսակի: Սիրականս եւ ես  
Սեղանին առջեւ կեցած ջերմապէս  
Լըոփիկ աղօթներ կ'ուզլէինք ի վեր  
Մեղ պարզեւելու երջանիկ օրեր:  
Եւ իմ հարազատ հայր որդեզորով  
Քահանայական իր միծ պաշտօնով  
Օրհնեց պըսակնիս խանդով եռանդնոտ,  
Մեր գըլուխներուն ինք կապեց նարօտ:

Սեւ քոլըդ, սիրտ իմ, պահ մը թօթափէ,  
Շուտ անցան գացին երազներդ, բարէ՛.  
Եւ սակայն անցած պերձ հըրծուանքներէ  
Նըլոյլ մը քեզի իսկնդ մը թող առթէ:  
Է՞հ, սիրտ իմ, հերիք կոծես, փըրփըրիս.  
Թող որ թելերը մաշած քընարիս  
Հընչեն մէկ ուրախ եղանակ սիրուն:  
Ի յիշատակ իմ անուշ օրերուն:

Երջանկութիւնն, դու չես պատրանք.  
Ցընորք չես դու, հեշտալի կեանք,  
Երբ հուր սէրը կը խըլըրտի  
Ծալքերուն մէջ մարդուս ուրախ.  
Երբ պալտէղին մէջ ծաղկաւէտ,

Ազբերակին մօտ վէտ ի վէտ  
 Անրիծ սիրով արրշիու մարդը  
 Զուգաձայնէ իր սիրերդը  
 Սիւդին սոյլին և սոխակին  
 Քաղցըրուր դայլայլիկին .  
 Լոյսի , բոյրի ծածանքներուն  
 Եւ փափկութեան ալիքներուն  
 Վըրան հեշտիւ մեղմատատան՝  
 Երազներու մէջ գիւթական  
 Վերջալուսի հուսկ շողին պէս  
 Մարի , հատնի զլւարթերես ,  
 Ո՞հ , այն ատեն , ո՞վ կեանք վլուեմ ,  
 Դու կը սկըսիս ծաղկիլ , կ'ըսեմ . . . .  
 — «Երջանիկ եմ , նէ ինձ կ'ըսէր .  
 Առանց քեզի ի՞նչ կ'արժէ սէր : »  
 Գըրտիս ներա ուսին զըրած՝  
 — «Երջանիկ եմ , ո՞հ , իմ սիրած ,  
 Կը կըրկնէի մըտամոլըր ,  
 Կեանքըս , հոգիս քուկդէ բոլըր : »  
 Պախ մը սակայն , սարսուռ մառժզին  
 Կը ցընցէր զիս ամբողջովին .  
 Մահ կայ , ավտո՞ս , ծակաչք մահը  
 Կեանքին խիստ մօտ գըրտած գահը  
 Մեզ կը սպասէ , կը խորհէի :  
 Մութ զընդանի պէտ ամայի  
 Կը թըլէր ինձ այս երկիրը ,  
 Իրականը եւ նանիրը  
 Ուզեղիս մէջ իբրեւ մէկ ըան  
 Խօլ ցընորքով անդոհական

Կը տըպուէին : Բայց շատ շատ հեղ  
 Ամէն շարիք , մահն իսկ ահեղ  
 Զի յիշելով՝ մեր հոգիներ  
 Սաւառնաթեւ կ'ելնէին վեր  
 Մինչ գենիթը երանութեան ,  
 Որուն օդը խնկաբուրեան  
 Այն տեղ կուշտ կուշտ կը ծըծէինք :  
 —Երջանիկնե՞րը : —ՄԵՇՆք , մեՇՆք էինք  
 Բա՛նտ . . . խաւարին մէջ ահաւոր բանտին  
 Յանկարծ արթընցայ երազէս հեշտին .  
 Սոսկմամբ գիացայ որ չարութիւն , նախանձ  
 Թեւ ի թեւ մըտած լըրտութեամբ անսանձ  
 Վատ ըստորնութեան կեղաստ գիմակով  
 Կը քըրքըջէին պար բըռնած իմ քով :  
 Անիբաւութիւն , գոչեցի ուժգին ,  
 Բայց ուռած կուրծքիս դառն հառաչանքին  
 Արձագանդ տըւաւ հաստ շըղթաներու  
 Խուլ շառաչիւնը , եւ իբրեւ ուրու ,  
 Վըրաս ծանրացաւ դառնաղէտ վիշտը ,  
 Որմէ պըրկուած մընացի , ճիշդը :  
 Գըլխանար եղայ օդէն նեխանու ,  
 Եւ գանդաղ , տարսամ , խառնակ ու շփոթ  
 Երեւոյթներէ հազիւ ըգգացի  
 Թէ կենդանի եմ : Տեսնել կարծեցի ,  
 Ո՞վ յիմարութեանս , բանտիս մահաստուեր  
 Մութին մէջ հալած երկայն սեւ մազեր ,  
 Տամուկ սեւ աչեր զեռատի կընկան ,  
 Վարդ երկս , ձիւն ձեռք նորածին մանկան ;  
 Վատաբա՛խս հայրիկ . . . : Մէկէն աւելի  
 Կարեկից սիրտեր խանդաղատալի  
 Վիճակիս վըրայ , իրաւ , ցաւացին .  
 Սակայն ժանտաղէմ անմիտ թընամին

Դիւական ժըպտով խընդաց ի սըրտէ ,  
Բարիին յաղթել կարծե՞ր էր միթէ :

Անցան ամիսներ, եւ ես բանտարգել  
Մընացի անյոյս: Անմեղն աղատել  
Բարիք գործել է . երկրիս վրայ սակայն  
Զարին հետամուտ մարդիկ խիստ շատ կան :  
Ես ինձ կ'ըսէի . է՛հ, ինչո՞ւ համար  
Մարդիկ եղբօր պէս չեն սիրեր զիրար .  
Ատելութենէ ի՞նչ հաճոյք կը զգան .  
Վայե՞լ է մարդուն չար ըլլալ այնքան  
Որ արցունք քամուին մաստաղ աչերէ ,  
Բարի խըղճմըտանքն ո՞ւր տեղ զացեր է :  
Սիրտեր արիւնել, կեանքեր խորտակել,  
Քանի որ այսպէս կ'ընեն անարդել,  
Եղուկ, հէք զոհին չը մնար ուրիշ բան ,  
Բայց եթէ ողբալ իր սեռին վըրան :  
Մարդասիրութիւն, ի՞նչ քաղցըր պատուէր  
Երկնային օրէնք մեղի են տըւեր ,  
Անոր ծոցին մէջ կայ միշտ եւ յաւէտ  
Անվիշտ կենցաղի ծիլն երանաւէտ ,  
Որն անշուշտ կ ամի, կը մեծնայ արագ  
Եթ՝ ատելութեան ցուրտ քամին վայրագ  
Զը թոռմեցնէ զայն: Կ'ամի կը մեծնայ  
Հըսկայանըման ծառ մը կը դառնայ ,  
Որուն հեշտարար շուքին տակ մարդիկ  
Հանգոյն հարազատ եղբօր՝ հանդարտիկ  
Կ'ապրին, իրարու տալով համբոյրներ :  
Մաշիլ բանտին մէջ, ի՞նչ հակապատկեր  
Զարութեան մուրոտ ձեռքով էր զըծուած  
Կեանքիս գիրքին մէջ դառնութեամբ լեցուած:

Գիշեր մ'էր գարնան: Քունիս մէջ տեսայ  
Ռսկի երաղներ. տեղ մը բացօթեայ

Ազատ ման դալով մարգեր դալարի  
Տեսայ եւ դաշտեր, պարտէզներ բերրի ,  
Թուփեր ծաղկալից . եւ ականակիտ  
Աղբերակներու կարկաչ , ոստախիտ  
Ծառերու մէջէն լըսեցի նաեւ  
Երգեր հաւերու զըւարթ, նըրբաթեւ:  
Պայծառ երկնի տակ զարնան էր հանդէս  
Զոր կը տօնէին էակներ պէս պէս:  
Հեշտալի՛ երազ, երջանի՛կ պատրանք ,  
Մոռցայ ամէն բան, ցաւեր տառապանք .  
Հոգիս կը խայտար հաճոյքով վըսեմ ,  
Զէի զիտեր իսկ թէ բանտարկեալ եմ:  
Մարմինը քանի կը տըկարանայ ,  
Մըտքի ցընորքն ալ այնքան կ'ուժովնայ:  
Իրաւ բանան էի, բայց տար աշխարհի  
Հեշտանքըն անձամբ կը վայելէի:  
Եւ ի՞նչ կը տեսնեմ . . . արեւին ոսկի  
Ճառագայթներուն եւ թեթեւակի  
Նազելաճեմ արծաթ ամպերուն ,  
Հոն՝ առաւօտեան նամէտ շաղերուն  
Պերճ խառնուրդին մէջ տեսայ, ո՞հ , տեսայ  
Մըտապատկերիս գէմքը բիւրեղեայ:  
Այն էր, դա ինքն էր, սիրականըս էր  
Որ վերէն ի վար ինծի կը ժըպտէր .  
Որոշ կարդացի աչքին մէջ պայծառ  
Անկեղծ տըրտմութեան նշանն յայտարար .  
Վեր առաւ քընքուշ մատներուն ծայրով  
Արձակ ծամերուն ծըփանքէն , որով  
Մըրբեց մարգարիտ արցունքին չիթեր .  
Ինձ համար կուլար . . . հոգեա՛կ մարդասէր:  
Կ'ուղէի վերնալ երթալ քովն անոր ,  
Մարմինըս հոգւոյս հետ , կը զգայի որ ,  
Կը բարձըրանար վեր ի վեր տակաւ:  
Նէ եւս յամըընթաց դէպի ինձ եկաւ :

Մօտ էինք, ձեռքը կը դըպչէր ձեռքիս。  
Սեւ ամպ մը, բարէ՛, մըսաւ մէջերնիս :  
Սոսկալի՛ երազ... խաւարը պատեց  
Հոգւոյ արեւը, եւ ես շանթընկէց  
Հարուածէ ուժգին զարնըւածի պէս  
Ինկայ յատակը բանտիս սառներես :  
Դեռ կ'երազէի... յանկարծ բացուեցաւ,  
Տեսայ որ բանտիս ձեղունը վերցաւ,  
Երկնակամարին ասողերէն շողուն  
Լուսեղէն անձրեւ աեսայ փաղփաղուն .  
Հոտ մը իննկասէտ բուրեց իմ չորս դին,  
Ի՞նչպիսի տեսիլ, ո՛վ երանութիւն,  
Նոյն հըրեշտակն էր, որ կամաց կամաց  
Իմ քովըս կ'իջնէր, բարձրէն մինչեւ ցած,  
Վերջապէս հասաւ այս անդամ իմ մօտ,  
Կը նըւազէի հըրճուանքէս տենդոս .  
Ճակտիս քրրտինքը հովէ զովարար  
Կը պաղբշորէր, եւ թէ մեղմաբար  
Այտերս կը շոյէր ձեռք մը փափկասուն .  
Ականջիս յուշիկ ձայն մը թըրթըսուն  
Կ'ըսէր վըշտագին. «Երթա՛նք, սիրելիս,  
Դուն անմեղ ես, գուն, լո՞նչ կը վարանիս,  
Երթա՛նք, օ՞ն, երթա՛նք:» Եւ ինձ մատնանիշ  
Կ'ընէր բանտին ելքն, որուն ակնապիշ  
Ես կը նայէի, եւ... ո՞հ, արթընցայ ,  
Այն ատեն, իրօք, պատերն կապարեայ  
Վըրաս ծանրացան: Ալմուկ, ձայն, բարբառ.  
«Ներեց մեղ, ներեց կայսրը վեհափառ:»  
Երբ աչերս բացի, կ'աղաղակէին  
Ինձ վիճակակից խեղձեր մարդկային:  
Ընդհանուր ներման վերին շընորհքի  
Ես ալ, արդարեւ, եղայ արժանի ,  
Բացուեցաւ դուռը բանտիս արխրունակ,  
Ազատ դուրս ելայ, եւ նոյն ժամանակ

Բարեկամ դէմքեր ուրախ եւ ժըպտուն  
Զիս ողջունելով տարին դէպի տուն:  
Ո՞հ, ի՞նչ բերկրալի եւ ի՞նչ խընդագին  
Եկաւ այն օրը մեր ընտանիքին,  
Որուն յարկին տակ ջերմ ուրախութեան  
Անկեղծ արցունքներ՝ առատ հոսեցան:  
  
Անկարծ վըտանգներ եւ որովհետեւ  
Ինձ կը սպառնային, շատ երկարատեւ  
Ըլլալ բերկըրանքս, ո՛չ, չէին կըրնար,  
Պէտք էր ընկըրկիլ, չեղաւ մէկ հընար .  
Դէմ սոսկալիթիսար անիրաւութեան  
Կանգնելու համար արի ախոյեան,  
Բաւականաչափ ուժ ինձ կը պակսէր .  
Մէկ երկու հարուած, հնչուն ապտակներ  
Անկարող էին լաւ մը յաղթելու  
Բարւոյն դէմ լարուած չարութիւններու :  
Խոնեմութիւն էր անմեղ եւ հըպարտ  
Հեռանալ չարէն եւ մընալ հանդարտ:  
Իմ իղձեր, յոյսեր, ալ մընաք բարով .  
Հայրենի ափեր, միշտ հոգեգորով,  
Ալ մընաք բարով: Ի՞նչքան գըժուար է  
Քակել խեղճ սիրտը ամուր կապերէ .  
Սիրտըս մաշուեցաւ անողոք հարկէն,  
Որ կը ստիպէր զիս իմ հայրենիքէն  
Տարագըրուելու: Հըրաժեշտ տուի ,  
Հեծայ նըմոյզը, որ փութանակի  
Անցաւ սըրարչաւ լեռ, գաշտ, ձոր, անտառ,  
Եւքսինեան-Պոնտոսն հասայ ողեսպառ:  
• • • • • • • • • • • • • • •  
Երգը կը մեղմէր ցաւերս ամենի ,  
Կ'երգէի, խեղդուկ ձայնով կ'երգէի .  
Քու փըրփաղէզ ալիքներով

ի՞նչ սոսկալի ես դու , Սեւ ծով .  
իմ սիրտը ալ նըման քեզի  
Մերթ է հանդարտ , մերթ կը յուղուի :

Կեանքի ծովուն մէջ ալեկոծ  
իմ բաժինս է հոգ , ցաւ ու կոծ .  
Սեւ ծով , քեզ պէս ազի , լեզի  
Վըշտի թոյնը շատ ըմպեցի :

Ափեղ վրայ լայնատարած  
Թաց աչերով մենիկ նըստած .  
Տըտում , արխուր և դալկադէմ  
Գիտե՞ս , ինչո՞ւ կը հառաչեմ :

Ամուսին եմ վատարազդիկ . . .  
Հայրիկ եմ ես , դժբա՛զդ հայրիկ . . .  
Ո՞վ յիշատակ սըրտակըտուր ,  
Հոգեակներս եմ , ո՞հ , ո՞ւր էք , ո՞ւր :

Ելնորհազարդ վեհ գըլուխներ ,  
Գիրուկ ձեռներ , անո՞ւշ աչեր ,  
Զեզի սիրող , աւա՛զ , իմ սիրա  
Բաղդին ճըմլեց ճիրանը բիրտ :

Պանդուխտ եմ ես ձեզմէ հեռի ,  
Արդեօք ե՞րբ տի տեսնեմ ձեզի ,  
Երբ տի սեղմեմ սըրտիս վըրան  
Բաղցրիկ դէմքեր իմ սիրական :

Ո՞րքան ահեղ ես դու , Սեւ ծով ,  
Քու սոսկալի ալիքներով  
Իմ սիրտը ալ նըման քեզի  
Մերթ է հանդարտ , մերթ կը յուղուի :

Կը ծըփար ծըփուն Սեւ ծովը ծորան .

Նաւը սուրալով կը սողար վըրան :  
Կար մէկը կանգուն կեցած կայմին մօտ  
Դէմքը դունատած , աչքը արցունքոտ .

Անշարժ կը դիտէր ցամաք երկիրը .

Բընագաւառին բարձըր լեռները

Տակաւ առ տակաւ կը կորսըւէին .

Յիշատակներով , վէպով սիրային

Լի հայրենիքը հեռուն , հեռուն էր .

Իցիւ թէ զանի անգամ մ'ալ տեսնէր :

Նաւը կը ձեղքէր ալիքը մըթին .

Կը պատուէր սիրաը թըշուառ պանդըխտին .

Սէր , ատելութեւն , զայրոյթ , վիշտ , հոգ , ցաւ

Անոր կ'ազգէին մորմոքներ անբաւ .

Կուրծքը կը նեղնար , կը լայննար , կ'ուռէր ,

Եւ գուրս կը ժայթքէր զառըն հառաչներ :

Տըխրութեան թուխ թուխ թանձըր ամպերը

Պատեր էին շուրջ աչքին կոպերը .

Երբեք կեանքին մէջ արեւը պայծառ

Այն ատենին պէս չէր թըշած խաւար :

Վըսեմ ըսկըզմունք եւ վեհ նըպատակ

Գողցես մարմնացած գըլխուն գանկին տակ՝

Մէկ ասոււածակերպ դէմքով հըրեղէն

Մըտքի աշխարհ մութ հորիզոնէն

Իրենց թափանցող սուր ակնարկներով

Կը խըսովէին հոգին անկորով :

Կըսիւ կար սիրաը բացարծարծ կըբակ

Կը մըրկէր , կ'այրէր , ջիղ , արիւն , երակ :

Ենք մարդ , տիստեր էր իր ազգին համար

Միայն եւ միայն ըլլալ օգտակար .

Հիմա յոյսերուն իբըր տըրիտուր

Իրեն կը մընար վիշտ աղեկըտուր . . .

Վերջապէս նաւը բաւական օրեր

Բնթանալէն վերջ երկաթ նետեր էր :

Եւ արդ հայրենի աշխարհէս հեռի ,  
 Հեռի անձերէ հոգւոյս սիրելի ,  
 Ման կուգամ անյոյս մէկ օտար երկիր ,  
 Բախտին տարագիր , թշուառ տարագի՞ր :  
 Ա՛խ , սա մեծամիտ փարթամ մարդերու .  
 Կըսկըծեցուցիչ նախատինքներու  
 Ալ չեմ գիմանար : Եւ ինձի կուղայ  
 Թէ չունիմ ներկայ , չունիմ ապագայ ,  
 Չեմ ալ գիտեր թէ մինչեւ ե՞րբ այսպէս  
 Տարբեր երկնի տակ պիտի մաշիմ ես ,  
 Պիտի հալիմ ես կարօտէս սաստիկ  
 Անվերջ ցաւերէս խարկող իմ սըրտիկ :

Ե՛հ , գեռ կը տըրտմի՞ս , անձն իմ եղելի ,  
 Թ'աչքիդ վառ հուրը մարեր է չուսով .  
 Բաւ է ալ սըրբէ արցունքըդ աղի ,  
 Ճակատըդ վեր առ պատած խորշոմով :  
 Մի՛ գուցէ մարդիկ քու լացըդ տեսնեն ,  
 Կը խընդան վըրադ . չե՞ս գիտեր , անոնք  
 Անտարբեր աչքով կը նային արդէն  
 Քեզի , պանդուխտիդ անպաշտպան , անոք :  
 Դու գեռ կը խորհի՞ս , անձն իմ չարչարուած ,  
 Թէ չի ծերացած քու փայլուն մազեր  
 Այսպէս տարաժամ մոխիր են գարձած .  
 Տանջանք է կեանքը , ալ խորհիլ մ'ուղեր :  
 Հանդի՛ստ . . . ո՛հ , քու այդ երազըդ ունայն  
 Կ'իրականանայ հողին տակ միայն :

Եգիպտոս , 1894.



10239

